



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



1863  
1383

1863



1999



Հ 885.


11

ՄԻՒԹԱՐԵԱՆՑ

# ԵՐԱԳԱՎՈՅՑ

ՄԵԿ ԿԱՐՏԵԱՆՑ

## ՔՆՆՈՒԹԻՒՆ



ԿԹ Հ Ա Գ Ա Խ Ա ,

Կոմիտասի պատրաստ Աջակո ՀԱՅՈՑ

—  
1863.

Հ 5 հ  
1383



# ՄԱՏԵՎԵՅ

ՀՐ ՊԱՃԵՐԻՆ

ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻմնական ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՀԱՅԱՑ.

	Բ. Գ.
ԱՎԱՖՐԱՆԱՆ, Կատակերգութիւն իհինդ արարուածս . . . . .	1 —
ԱՅՐԵԱՆԱՐԱՆ պատկերազարդ, նոր ու ամենաղիւրին ոճով . . . . .	50
ԱՌՈԹՅԻ աշակերտաց Խալվակեան Աւագանարանին Ազգիս	
Հայոց . . . . .	— 10
ԱՐԵԱԿ Բ, Ողբերգութիւն իհինդ արարուածս . . . . .	1 —
ԲԱԼՈԳԻՔԻ ՀԱՅ. ԳԱՂ. Դ. Ա. Բ. Ե. Ն., նոր . . . . .	3 50
ԲԱԼՈԳԻՔԻ ՏԱԶԿԵՐԻՆ ԵԽ ՀԱՅԵՐԻՆ . . . . .	— 60
ԳԵՂ. Ա. ԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ, Երկրորդ տիր . . . . .	1 —
— ՆՈՅՆ, Հայերէն ԵԽ Գաղղիարէն . . . . .	1 50
ԳԱՍԱԳԻՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՅԱՅ,	
Հասոր Ա, ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՓՈՏ . . . . .	— 35
Հասոր Բ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ . . . . .	— 50
Հասոր Գ, ԱՇԽԱՐԾԱԳՐՈՒԹԻՒՆ . . . . .	— 50
Հասոր Դ, ՀԽՆ ԱԶԳԱՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ . . . . .	— 60
Հասոր Ե, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵԶԻՆ ԴԱՐՈՒՅ	— 60
ԴԱՍԱՏԵՏՐ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴՅՈՅ ԵԽ ԱՐԱՐՈՂՈՒԹԵԱՆՑ	
ՄՐՅՈՅ ՊԱՏԱՐԱԳԻՆ . . . . .	— 50
ԵՂԻՆԵՒ ՊԱՏՄ. ՎԱՐԴԱԿԱՆՑ, ըստ Անձեւացեացն օրինակի	— 50
ԶՐՈՒՑԱՑՐՈՒԹԻՒՆ Գաղղիարէն ԵԽ ԾՈՎՈԵՐԷՆ . . . . .	1 —
ԸՆԹԵՐՑԱՐԱՆ, աշխարհաբառ, զուարձալի ու դիւրիմաց	
ոճով պատմութիւններ, առակներ, խրամներ ու դիուե-	
լիքներ . . . . .	1 50
— ՆՈՅՆ, Հասարակ կաղմով . . . . .	1 25
ԸՆԹԵՐՑԱՐԱՆ ԼԵԶՈՒՆԻՆ ՍՈՒՍԱՑ, Հայերէն թարգմանու.	
ԹԵԿԱՄՐ, իպէտո ժողովրդական Խոլրոցաց . . . . .	— 25
— ՆՈՅՆ, աւելի աղնիւ թղթի վերայ . . . . .	— 30

518

ՄԵԴԱՐԵԱՆՑ

ԵՐԱԳՈՅՆ ՄԵԿ ԿԱՐԾԻ ՅՅ

ՔՆՍՈՒԹԻՒՆ

282: 281-6



Ի Թ Ե Ռ Դ Ա Ս Ի Ա .

ԽՍՎԱՐԱՆԻ ԽԱՂԻԿԵԼԱՆ ՈՒՄԱՆԱՆՈՒՐԱՆԻ ազգին Հայոց

1863



3855-4.



ՀՏ 1385

28230-62  
ՀՊ 1383-ՀԵ

ՀԱՅԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՄՓՈԽԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԽՀ Ապրիլի 1863.

Հ

Մատթեոս

ԵՐԱԳՈՅՆԸ ՄԵՐ ՎԵՐԱԿՐՈ

¶ ۶ ۶ ۰ ۱ ۰ ۰ ۰ ۶



ԱՆԱԿՐԻՏԻ. Հայր սուրբ, անցեալ 1862 տարւոյն Բազմավիպին առաջին յօդուածը նոր կարգացի, քանի մը խօսքերը լաւ չհասկըցայ. Եթէ բարեհաճիք անոնց մեկնութիւնը տալ, մեծ շնորհը կը նելք ինձի:

ՎԱՐԴԱՊԵՏՆ. ԿԵՐԵՒԻ ԾԵ Հ. ԴԵԼՈՆԴ ԱԼԻՉԱ-  
ՆԵԱՆ Վարդապետին յօդուածոյն վրայ է  
խօսքու:

Աշ. Այս. եւ որովհետեւ այժմու Բազմա-  
վիպին մէջ աղքային յօդուածները այն վար-  
դապետին գրածներն են, սիրով կկարգամ,   
թէպէտ եւ շատ անզամ չեմ կրնար սլարզ  
հասկրնալ:

րով կարդալու  
է գանգատ ընելու  
սպակընար անոնց ամէն խոս-  
ւասաները :

Աշ. ԶՀԱՍԼՐՆԱԼՈՒ պատճառն ինչ է ար-  
դեօք :

Վ. Հ. Դեւոնդին դրուածոց ընդհանուր ոճն  
է : — Տարակոյս չկայ որ այն անձը ազգային  
հին պատմութեան եւ յիշատակարաններու ,  
եւս եւ Հայաստանի հին աշխարհագրութեա-  
նը լաւ հմտութիւն ունի , եւ կարելի է նո-  
րա դրուածքներէն օդտակար տեղեկութիւն-  
ներ առնուլ այս բաներուս կողմանէ . ուստի  
եւ ընական է որ ազգային հնութեանց ուր-  
ունեցողը սիրով կարդայ այն դրուածքները :  
Բաց յայնմանէ շատ տեղ բանաստեղծական  
խորածիալ (<sup>1</sup>) բացատրութիւններ ունի որ կար-  
դացողին աչքին անպատճառ կզարնեն . եր-  
բեմն կզուարձացընեն զինքը եւ երբեմն ծի-

---

(<sup>1</sup>) Երեն ննարած բարզմանուրիւնն է այս խորածիալ բա-  
ռ. եւրոպական original բառին , և գեշ չէ . բայց կարելի  
է ըստ տեղւոյն բարզմանել նաև այլանդակ , աևներեր ,  
նորանշան , ծիծաղաշարժ և այլն :

ծաղը կշարժեն՝ իրենց տղայական՝ ու շատ ան-  
դամ խմաստակական մտածմունքներովիր։ Իսկ  
նորա թէ արձակ եւ թէ ոտանաւոր գրուածք-  
ներուն մթութեանը եւ խրթնութեանը գրւ-  
խաւոր պատճառ այն կերեւի՝ որ նախ շատ  
մտածութիւնները խառնաշփոթեն, թոչ եւ  
բոչ, աներեւոյթ եւ անպատրաստ։ Եւ երկ-  
րորդ՝ անոր հետեւանք՝ գրուածքին ոճն եւս,  
թէ գրաբառին եւ թէ աշխարհաբառին,  
խորտութորու, նորահնար, խրթին մթին եւ  
դժուարիմաց. այնպէս որ նորա շարադրու-  
թիւնները կարգացողը՝ կողմատ քարոտ կե-  
րակուր ուտողի պէս անդադար մաքէն դուրս  
պիտի ձգէ նորահնար բարգութիւններն ու  
դժուարիմաց բառերը՝ եթէ չուզեր ակուա-  
ները կոտրտել։ — Բայց այդ առ այժմ թո-  
ղումք. որո՞նք են տեսնեմ այն յօդուածին  
խօսքերն որ չես կրցած հասկընալ։

Աշ. Մէկը այս խօսքն է որ ահա օրինակեր  
եմ. «Նոյն առեն լատին վարդապետք եւ նոր  
«միանձունք դարձեալ ոկտին յանախելիչայս,  
«Եւ Հայք կրնան ընդհանրական եկեղեցւոյ սկը  
«միարան ըլլալով իմաւաս»՝ պահել իրենց ազգային  
«լեզուն, ծկսն եւ օրէլիքներն։ Այս բանս աւելի

« Հաստատեւ պայծառ կուհոչակէ ԺԲ դարուն  
« սկիզբը Սեբաստացի քաջաշաւատ վարդա-  
« պետ մը, Մխիթար, միաբանակեցաց ընկե-  
« րութեամբը, զոր հաստատէ ազգին 500  
« տարուլինէ վեր ծանօթ, դաշնակից եւ վա-  
« ճառակից Վենետիկոյ սահմանաց մէջ. Ճըշ-  
« մարտութիւն կրօնական, կրթութիւն բա-  
« նական կամ ուսմունք, եւ ոգի ազգային,  
« այս ընկերութեաննպատակն կուճանաչուին,  
« պատուին, սլովաբերեն : » Արդեօք ինչ ը-  
սել կուզէ այս խօսքով թէ « Հայք կրնան ընդ-  
« հանրական եկեղեցւոյ սերտ միաբան ըլլալով  
« իհաւատս, պահել իրենց ազգային լեզուն,  
« ծէսն եւ օրէնքներն » :

Վ. Այդ բանը ոչ միայն Հ. Դեւոնդին, այլ  
եւ ընդհանրապէս ամէն Մխիթարեանց մէկ  
երազն է, զոր շատ անդամ տեսեր են, եւ քա-  
նի մը անդամ արթըննալէն ետքն ալ դեռ  
կտեսնեն ու կզուարձանան, թէպէտ եւ իրենք  
եւս՝ գոնէ ամէնքը՝ չեն հաւատար. այսինքն  
իբր թէ կարելի բան և որ Հայերը հոռվմկական  
կամ կարողիկ եւ պապական դառնալով ենս՝ իրենց  
ազգութիւնը անկորուս եւ անքերի պահպանեն. կամ  
ոք նոյն է, կարելի բան և որ Հայերը իրենց ազ-

զային լեզուն , ազգային ծեսը եւ ազգային օրէնքները անկրուտ եւ անթերի պահեղով եւս կարողին լինին : Ասոր մեք երազ կըսեմք եւ երազայոյս կարծիք , վասն զի մեք ալ տեսեր եմք տաենով , եւ արթընցածնուս սկզ հասկըցեր եմք թէ « եւ ահա երազ էր ». Եւ իրօք անկարելի բան է ու եղջերուաքաղ : Անկարելի բան է կըսեմք՝ կաթոլիկութեան հետ սերտ միաբան լինել իհաւատոյս , եւ միանդամայն հայկական ազգութիւնը՝ մանաւանդ ազգային եկեղեցական ծէսերն ու արարողութիւնները անկորուստ եւ անխառն պահպանել :

Աշ. Բայց , Հայր սուրբ , կարողիկուրիւնը հաւատք կամ դաւանութիւն լինելով՝ ըստ ինքեան պէտք էր որ հակառակ լինէր ազգութեան եւ ազգային ոգւոյ :

Դ. Եթէ կարողիկուրիւն ըսելով չհասկըցուէր պապականուրիւն , այլ պարզապէս՝ ըստ բուն եւ նախնական նշանակութեան այդ յունական բառին՝ հաւատք կամ դաւանութիւն ընդհանրական եկեղեցւոյն Քրիստոսի , իհարկէ ինչու հակառակ պիտի լինէր ազգութեան եւ ազգային ոգւոյ : Դու ալ գիտես որ Քրիստոսի սուրբ եկեղեցին անոք համար

ալ կարուղիկ այսինքն ընդհանրական բոռած է՝  
որ ամեն աղգէ մարդիկ կրնան մէջը գրտ-  
նուիլ՝ առանց իրենց աղգութիւնը կորսրնե-  
լու։ Բայց որովհետեւ այժմ սովորութիւնն է-  
ղած է կարողիլուրիւն խօսքով՝ հանկընալ պա-  
պականուրիւն, հոռվմեականուրիւն, լատինացւոց  
եկեղեցւոյ գլխոյն, այսինքն պապին՝ կուրօ-  
րէն հպատակութիւն, — ինչպէս որ կհասկընայ-  
նաեւ չ. Դեւոնդը, եւ ընդ նմա իւր Մխիթա-  
րեան ընկերակիցներուն միաբանութիւնը, —  
անոր համար այս տեսակ կաթոլիկութիւնը  
բոլորովին խափանիչ է աղգային ոգւոյ, եւ  
մանաւանդ որ եւ իցէ արեւելեան աղգու-  
թեան։ Ուստի եւ այդպիսի մեղմեխ խօսքե-  
րը ուրիշ բան չեն՝ բայց եթէ մէկ մէկ խայծ-  
(եկմ) զոր ատենով լատին կրօնաւորք, եւ  
այժմ Մխիթարեանք, իրենց կարթին (օքայ-  
ին) ծայրը կանցընեն, որպէս զի մեր պար-  
զամիտ ժողովուրդները բռնեն բռնեն ու պա-  
պին ուռկանը ձգեն։

Աշ. Կաթոլիկութիւնը արդեօք աւելի ինչ  
պատճառաւ կամ ինչ կողմանէ հակառակ  
կելնէ աղգային ոգւոյ եւ աղգութեան։

Վ. Հռովմայ պապերուն երկիշխան պետու-

թեանը պատճառաւ, — ինչպէս որ նա ինքն չ.  
Դեւոնդը այդ նորահնար խսկատիալ բառով կա-  
նուանէ պապական իշխանութիւնը գոյն հա-  
տուածին մէջ: Վասն զի ինչ է պապերուն  
մի միայն ջանքը, եթէ ոչ այս՝ որ հոգեւոր  
եւ մարմնաւոր իշխանութեամբ բոլոր աշ-  
խարհիս տիրապետեն, ամէն մէկ աղդի ճա-  
կառը պապական կնիքը կոխեն, եւ ամէն  
տեսակ աղդութիւն աշխարհիս երեսէն վեր-  
ցընելով՝ կաթոլիկութիւնը կամ պապակա-  
նութիւնը աղդութեան տեղ անցընեն, ինչ-  
պէս որ շատ աղէկ յայտնի է ամենուն, եւս  
եւ Մխիթարեանց:

Աշ. Եւ միթէ դաւանանքով մէկ՝ եւ աղդու-  
թեամբ տարբեր վիճելն ըստ ինքեան անկա-  
րելի ըան է:

Վ. Բոտ ինքեան անկարելի չէ, եւ անով  
է որ արեւելեան եկեղեցեաց մէջ գանուող  
քրիստոնեաները գարերով մնացեր են նոյն  
գաւանանքի մէջ՝ առանց իրենց աղդութիւ-  
նը կորորնելու. բայց բազմադարեան փորձը  
կցուցընէ որ այդ ըանը եթէ ուրիշ աղդաց  
համար գժուարին է, յատկապէս մեր Հայոց  
աղդին համար անկարելի եղեր է մինչեւ

ցայժմ, եւ այսուհետեւ ալ անկարելի պիտի լինի՝ քանի որ Հռովմայ եկեղեցին իրեն տիրապետական հոգին մէկդի չդներ։ Ինչեն է որ մինչեւ ցայժմ մեր ազգէն պապական գարձողները հայ ըսուելէն կխորշին ու կամրջնան։ Եւ երբ հարցուին թէ ինչ ազգէն ես՝ «կարողիկ եմ» կըսեն։ Հաղար թող հասկըցընէ անոր Մխիթարեանը կամ ով ոք եւ իցէ՝ թէ այլ է հայութիւնը եւ այլ է կարողիկութիւնը, եւ թէ ոլէտք է որ կարենայ մէկը հայ լինել առանց կարողիկ լինելու, ինչպէս նաեւ կարողիկ լինել առանց հայ լինելու. — որո՞ւ կըսես։

Բայց ինչ հեռու երթամք. ահա նոյն իսկ վենետիկեցի Մխիթարեանը, նոյն իսկ իրենց վանքին մէջ, իրարու հետ անդամ խօսած տտեննին, սովորութիւն ըրած են իրենց համար ու իրենց կաթոլիկ ժողովրդոցը համար ըսել ուղղափառ, մեր ուղղափառները (ոք իբր թէ կարողիկ բառին նշանակութիւնն ունի)։ Իսկ մեզի եւ մերոնց համար կըսեն Հայերը, Հայոց վարդապետները, Հայոց պատրիարքը, Հայոց եկեղեցիները. եւ թէ՝ այս ինչ մարդը ուղղափառութիւնը ուրացաւ՝ հայ ե-

դաւ, Հայութենէն դարձաւ՝ ուղղափառ եղաւ,  
եւ այլն։ Քանի մը տարի հազիւ կար որ ըս-  
կսեր էին իբր թէ կակղցընելիրենց այս կերպ  
այլանդակ բացատրութիւներն ու ըսել մեղի  
համար՝ մեկալ Հայերը, եւ իրենց համար՝ ուղ-  
ղափառ Հայեր։ բայց եօթը ութը տարի մը  
կայ որ — գուցէ Հռովմայ փրոփականտայէն  
ստիպուած — դարձեալ սկսեր են իրենց ա-  
ռաջին սովորութիւնը ձեռք առնուլ, եւ ի-  
րենց կրօնակից Վեննացի Մխիթարեանց հե-  
տեւիլ, որք առանց հերձուածող կամ չարափառ  
ածականներուն՝ Հայոց անունը բերան չեն  
առնուր, եւ առանց մեր ուղղափառները ըսելու  
կաթոլիկներուն անունը չեն տար։

Ա. Արդեօք կաթոլիկութիւնը այդպէս  
խափանիչ է նաեւ եւրոպացի ժողովրդոց  
ազգային ոգւոյն։

Վ. Այս, բայց ոչ ամենեցուն եւ ոչ ամէն  
տեղ։ Եւ ասոր պատճառը յայտնի է։ Նախ՝ եւ-  
րոպացիք վարժած են լաւ զանազանելու կրօնն  
ու ազգութիւնը. ուստի երբ հարցընես — օրի-  
նակի համար — Գաղղիացիի մը՝ թէ ինչ ազ-  
գէ ես, չըսեր թէ կարողիկ եմ, չըսեր թէ  
կարողինական եմ, այլ Գաղղիացի եմ կըսէ։ Հար-

ցուր Դերմանացին. չըսեր թէ լուտերական  
եմ, կամ թէ կաթոլիկ եմ, այլ թէ Գերմա-  
նացի եմ։ Անդպիացւոյն հարցուր, Անգղիացի  
եմ կրոէ, եւ մինչեւ որ չհամարձակիս հար-  
ցընելու թէ ինչ հաւատքէ է՝ չըսեր թէ անկ-  
իման եմ, կամ մերուիս եմ, կամ բռնշր  
կամ կարողիկ եմ եւ այլն։ Իսկ արեւելեան  
ժողովրդոց մէջ քանի հարիւր տարի է, եւ  
աւելի մահմէտական տէրութեանց զօրանա-  
լէն վերջը, սովորութիւն եղած է ազգու-  
թիւնն ու կրօնը կամ դաւանանքը իրարու-  
հետ խառնել, մանաւանդ թէ մէկուն ինչ  
աղդէ լինելը միայն դաւանանքէն հասկընալ-  
ինչպէս ահա կրօնական մէկ անունով միսպի-  
ման կըսուին Արաբացին, Պարսիկը, Թուրքը,  
Օսմանցին, Քիւրուզը, Թիւրքմէնը, Թաթարը,  
եւ այլն. կարողիկ կըսուին յարեւելս հայեր,  
ասորիներ, հոռոմներ, մարոնիներ, քիլտա-  
նիներ, եւ այլն. հոռոմ կըսուին յոյներ, ա-  
սորիներ, հայհոռոմներ, եւ այլն. եւ օսմա-  
նեան տէրութիւնը միլիկը՝ այսինքն ազգ ա-  
նունը կուտայ այն ամենայն ժողովրդեան որ  
այս կամ այն հաւատքին տէր է. ուրիշ աղ-  
դութիւն չճանչնար։

Երկրորդ, եւրոպացի ազգերուն մեծ մասը մէկ մէկ զօրաւոր տէրութիւններ լինելով՝ գուցէ կրնան միաբան լինել իհաւասոյս Հռովմայ եկեղեցւոյն հետ, եւ միանգամայն պահել իրենց ազգային ոգին, ազգային ծէսն ու օրէնքները, ոչինչ համարելով պապին երկիշխան պետութիւնը։ Բայց Հայք Երբ կըրցեր են այդ քաջութիւնն ունենալ որ այսուհետեւ կարենան. եւ միթէ հարիւր վաթսուն տարուան փորձը չսովորեցնեց Մխիթարեանց թէ այս իրենց կարծիքը երազ է եւ երազայնյս ցնորք :

Աշ. Բայց, Հայր սուրբ, մէկն ըստ ինձի թէ Բազմավիսին այն խօսքը կարելի է ուղիղ հասկընալ այս մտքով որ Հայոց իրենց ձեռքն է՝ Հռովմէական լինելով եւս անկորուստ եւ անխառն սղահել ոչ միայն իրենց ազգային լեզուն, այլ եւ իրենց եկեղեցական ծէսերն ու արարողութիւնները :

Վ. Այս, ասոր նման խօսք մը կարող եմք եւ մեք ըսել՝ առանց վախնալու որ երազակու ըստելու արժանի դատուիմք. բայց ինչոք։ — Երբոր այսպէս ըսեմք. «Պէտք էր որ Հայոց իրենց ձեռքը լինիր անխառն եւ անկորուստ

պահել իրենց ազգային ծէսերը, ազգային օրէնքները, լեզուն, ոգին, նաև ընդհանրական եկեղեցւոյ հետ սերտ միաբան լինելով իշաւատոյս. բայց ատոր համար պէտք էր որ ընդհանրական եկեղեցին եւս ազատ լինէր պապական երկիշխան տիրապետութենէն եւ ամէն տեսակ միապետական բռնադատութենէ իշաւատոյս»: Իսկ Հ. Դեւոնդին միտքը միթէ այս է. «Ոչ ընաւ, ինչպէս որ յայտնի է նորա նախընթաց եւ հետեւորդ խօսքերէն. Հապա այս՝ թէ «Հայք կոյր ըզ «կուրայն հպատակելով եւս պապին» իրենց «Կաթուղիկոսովն ու Պատրիարքներովը, կամ «թէ ասոնցմէ ըոլորովին գլուխ քաշած» Հը «ոռվմայ պապին ու Փրովականտային ամէն «մէկ վճիռներուն ու Հրամաններուն հնագանդելով» կրնան իրենց ազգային ծէսերն «ու սովորութիւնները պահել, որով եւ ի «րենց ազգութեանը մէջ մնալ»:

Եթէ այդպէս է, — որպէս եւ է իսկ, — իրաւունք չունիմք արդեօք հարցընելու Հ. Դեւոնդին թէ — ուրիշ տեղերու կաթոլիկ Հայերը թողումք, — ինչու նոյն խլ Մխիթարեանք՝ որ այս տարիներս բազմաստորա-

գիր յայտարարութիւններով եւ ուրիշ շատ  
կերպերով յայտնի ըրին թէ սեր միաբան են  
Հռովմայ փրոփականտային հետ, ինչու կը-  
ուեմ իրենք իրենց ազգային ծեսերուն մեծ մասը  
չեն պահեր:

Աշ. Ի՞նչ կըսէք, չայր սուրբ, միթէ Մխի-  
թարեանք Հայաստանեայց եկեղեցւոյ ամեն  
ծէսերն ալ անկորուստ եւ անխառն չեն պա-  
հեր:

Վ. Ամբոնը. ոչ. մեր ծէսերուն մէկ մասը  
միայն կալահեն, այն եւս գրեթէ այն կեր-  
պով՝ ինչ կերպով որ մեր ժամանակը շատ  
չայեր իրենց պահքը կալահեն . . .

Աշ. Ուրեմն Գուանկական ծէսեր կխառնեն  
եկեղեցական արարողութեանց մէջ:

Վ. Այս, եւ խիստ շատ, թէպէտ եւ ոչ  
այնչափ՝ որքան որ խառնած ու խառնակած  
են Իզմիրու Զահկեցիները, Պօլոյ Հռովմէա-  
կանները, Լեհաստանի եւ Խրիմու կաթոլիկ-  
ները, Աժտէրխանի եւ Թիֆլիզու փոսնինե-  
րը, Լիբանանու կրօնաւորները եւ Վեննայի  
Մխիթարեանները:

Աշ. Ասացէք խնդրեմ, չայր սուրբ, թէ

գլխաւորապէս մեր որ ծէսերը փոփոխեր են  
Մխիթարեանք :

Վ. Ո՞ր մէկն ըսեմ, եղբայր. — առ այժմ  
մէկքանին միայն յիշատակեմ՝ որքան որ այս  
վայրկենիս միտքս կուզան աչքով տեսածնե-  
րէս : Բայց այժմէն գիտցիր որ միտքս այն  
փոփոխութիւններուն պատճառներն ու հե-  
տեւանքները քննել չեն . այն ուրիշ ատենի  
խնդիր է . այլ միայն ցուցընել կուզեմ թէ  
Մխիթարեանք չեն կրնար ըսել ճշմարտու-  
թեամբ : Ինչպէս որ ԿՊԱՐԾԻՆ ՍՏՈՒԹԵԱՄԲ՝  
թէ իրենք ազգային ծեսերը կպահեն :

Սուրբ պատարագի արարողութիւններէն  
ոկտիմք, որ եկեղեցական ծէսերուն գլխաւոր-  
ները կհամարուին ամենայն ազգաց մէջ :

Թիւ եւ նոյն ժամանակին մէկ եկեղեցւոյ  
այլ եւ այլ խորաններուն վրայ զատ զատ քա-  
հանայք մէկ մէկ սպասաւորով պատարագ  
կմատուցանեն :

Մի եւ նոյն սեղանին վրայ մէկ օրուան մէջ  
հինգ՝ վեց պատարագ կրնեն հետղիւոէ :

Այլուհացից ամեն օրերն եւս պատարագ  
կմասուցանեն :

Ամէն քահանայից վրայ պարտք դրած են  
որ ամէն օր պատարագ մատուցանեն :

Պատարագի նշխարը լատինացւոց նշխա-  
րին ձեւովն ու բարակութեամբը եւ խմո-  
րայր կընեն :

Մասը, այսինքն ժողովրդեան բաժնուելու  
նշխարն եւս լատինացւոց նշխարին նման  
բան մը կը կընե՞ն :

Նշխարը թարմ չեն հաներ իսեղան, ոյլ  
ամսով պահածն ալ կը ործածեն պատարագի:

Ժողովրդեան արտելու հաշակը քահանային նշխարէն չեն ըներ, այլ բայ լատինացւոց մանր մասնիկներ կորբագործեն եւ զանոնք կուտան ամէն հաղորդուողին զատ զատ՝ առանց սուրբ արեան մէջ թաթախելու:

Բաժակին մէջ զուր կլսառնեն :

Հաւատամբին մէջ սուրբ Լուսաւորչին գլ-  
րած բացատրութիւնը, «Այսինքն յեռքեակ Հօր »  
դուրս կձգեն, եւ տեղը կաւելցընեն այս խօս-  
քը, «Նախ ան զամենայն յաւիտեան»:

Հաւասարին մէջ «Եղի իւսի յունիպելիկ



Հօր » ըսելու տեղը կըսեն, « Եոյն ինքն համագոյակից Հօր » :

Հաւատամբին մէջ Հոգւոյն սրբոյ Համար կաւելցընեն այս խօսքը, « Որ իշօրէ եւ յԱրդոյ բղիսի » :

Պատարագի ատեն հողարափ չհազնելով, այլ կօշիկ կամ մուճակ, վերաբերութենէն առաջ չեն հաներ սաքերէն:

Վերաբերութեան ատեն դպիրները չեն չոքիր :

Ողջունի երգին մէջ « Քրիստոս իմէջ մեր յայտնեցաւ, Որ էնն Աստուած աստ բազմեցաւ » ըսելու տեղը՝ կըսեն, « Քրիստոս իմէջ մեր յայտնեցի, Որ էնն Աստուած աստ բազմեցի » :

Նոյն երգին մէջէն այս երկու տողս դուրս կձգեն. « Եկեղեցիս մի անձն եղեւ, Համբոյրըս յօդ լըրման տուաւ » :

Առեփ կերկիէն անմիջապէս առաջ եղած քահանայական աղօթքին այս խօսքը « Առեալ զհացն » եւ այն, կիփիսէն. « Եւ յարացազործ ձեռս իւր » ըսելու տեղը՝ կըսեն, « Եւ իսպատական ձեռս իւր » :

Որդի Ասուծոյ Երգին ժամանակը քահանային ըսելու աղօթքին այն նշանաւոր եւ խորհրդաւոր խօսքը, « Որով զհացս օրհնեալ մարմին ճշմարտապէս արացես », կիոխեն ու տեղը կըսեն արարեր :

Քահանային յիշատակութեանց աղօթքին մէջէն դուրս կձգեն այս խօսքերս . « զնախահարս, զիայրապէս, զմարզարէս, զառացեալս, նզվիայեալս » :

Պատարագին մէջ սրբազն կաթուղիկոսին անունը յիշատակելու տեղը՝ կըսեն, « Եւս առաւել զսրբազն պատն մեր զտէր Պիոս շնորհեսցես մեղ ընդ Երկայն աւուրս ուղիղ վարդապետութեամբ »: — Նոյնպէս պապին անունը կյիշեն Ասացուին մէջ, եւ անգաստան օրհնելու ատեն կըսեն, « Արեւմըտեան կողմն աշխարհիս, վեհապետութիւն սրբազնի պապին Պիոսի, եւ թագաւորութիւն քրիստոնէից »:

Սրբագործեալ նշխարը չեն թաթախեր սուրբ արեան մէջ, եւ յետոյ չորս մաս չեն բաժներ :

Պատարագի ատեն ժամանակ ժամանակ ձեռքի զանգակ կզարնեն ըստ լատինացւոց :

Նառ մը ուրիշ ֆռանկական մանր արարողութիւններ, եղանակներ եւ շարժմունքներ կխառննեն պատարագի հանդիսին մէջ որ այս տեղ յիշատակելը երկար կլինէր:

Դրիգորեան տոմարն ընդունած լինելով, եւ ոչ իսկ իրենց տպագրած օրացուցին ու տօնացուցին կարգերուն կհետեւին, այլ բոլորովին լատինացւոց :

Դրեթէ բոլոր տէրունական տօները լատինացւոց հետ կտօննեն :

Գլխաւորապէս Ծնունդը կտօննեն դեկտեմբերի 25-ին, եւ միայն Յայտնութիւնը յունուարի 6-ին. որով եւ այն միջոցի պահքը լուծելէն զատ՝ ժամերգութեան ու տօնացուցի կարգը տակնուվրայ կընեն : Տեառնընդառաջը կտօննեն փեարուարի 2-ին, եւ Աւետումը մարտի 25-ին :

Անուան Յիսուսի տօն կկատարեն կաղանգին օրը :

Աստուածածնայ անուան տօն կկատարեն :

Սրտին Յիսուսի տօն կկատարեն :

Վարդարանի տօն կկատարեն :

Մարմնոյ եւ արեան տօն կկատարեն ընդ  
լատինացւոց :

Մայիս ամսոյ ջերմեռանդութիւն կընեն  
ըստ լատինացւոց :

Վարդարան անուանեալ աղօթքը կըսեն՝ լա-  
տինէ թարգմանած։ Նմանապէս Պատկ կուսի  
եւ Պատկ Քրիստոսի ըսուած ջերմեռանդու-  
թիւնները կընեն՝ համարիչ (քեզպէհ) դար-  
ձընելով։ Եւ համարիչը մետալներով խաչե-  
րով զարգարած՝ դօտիներնէն կախած կրա-  
լեն՝ ըստ լատին կրօնաւորաց :

Դլուխնին վեղար չեն գներ, ոյլ կնդուղը  
փիլոնին վրայ կից կարուած լինելով՝ սւսե-  
րուն վրայ կախ կձգեն ըստ լատինացւոց :  
Բայց յայնմանէ, վեղար դրաւ բայը կդորձա-  
ծեն՝ երբ ուզեն ըսել վարգապետի մը հա-  
մար թէ կարողիկուրիւնը ձգեց ու հայ (կամ՝ ի-  
րենց մտքովը՝ հերեսիլին ) եղաւ :

Իրարու եւ ուրիշ եկեղեցականաց՝ իրբեւ  
պատույ ածական՝ այս լատինէ թարգմա-  
նուած բառերը կդորձածեն, Հայր Պատուելի,  
Վերապատուելի, Գերյարզելի, Գերապայծան :

Եկեղեցին մտած ու եկեղեցին ելած ա-

տեհնին՝ ճակատնին օրհնեալ ջուր քսելով՝  
երեսնին կխաչակնքեն :

Ծնրադրութեամբ երկրագութիւն ընե-  
լու կամ թէ կէս մէջքէն խոնարհելու տեղը՝  
մէկ ծնկան վրայ կչոքին ու կելնեն :

Սովորաբար աղօրարան ըսուած աթունե-  
րու վրայ չոքած կամ նստած կընեն իրենց  
աղօթքը՝ ֆռանկաց պէս :

Գոհաբանական հանդէսներու մէջ լատինէ-  
թարդմանուած «Զիկ Աստուած գովարանև»  
երդը կերդեն ֆռանկական եղանակով : —  
Քանի մը եկեղեցական հանդէսներու մէջ աւ  
«Եկ սուրբ Հոգի» երդը կերդեն՝ որ նոյնպէս  
լատինէթարդմանուած է :

Լատինացւոց «Ողջոյն ինզ Մարիամ, Լիրա-  
նիա եւ Ողջ ներ քազուհի՝ աղօթքները ստէսլ  
կընեն առանձին եւ միաբան :

Ուրբաթ օրերը «Ճանապարհ խաչին» (խաչ  
եօլու) ըսուած ջերմեռանգութիւնը կընեն ի-  
րենց մատրանը մէջ :

Լատինացւոց «Հրեշտակ Տեառն» աղօթքին  
ատենը զանդակ զարնելով՝ օրը երեք անդամ  
այն աղօթքը կըսեն առանձին եւ միաբան՝

ուր եւ գտնուին : — Նմանապէս արեւը մըտ-  
նելէն մէկ ժամ ետքը զանգակ զարնելով՝  
« Իխորոց կարդացի » սաղմոսը կըսեն յաւարանի  
հոգւոց համար :

Ննջեցելոց համար առանձին պատարագ  
մատուցանելու առեն՝ եկեղեցւոյն մէջտեղը  
յաւարան (յարագնօֆ) ըսուած բարձրաւանդա-  
կը կշինեն մեծ կամ փոքր :

Սուրբ հաղորդութիւնը ճանանչով կդնեն  
իրաղմոցի՝ մասնաւոր հանդիսիւ եւ աղօ-  
թիւք, պատարագի խորհրդէն գուրս՝ իրի-  
կուն եւ առաւօտ, եւ անով օրհնութիւն կու-  
տան ժողովրդոց, կամ առջեւը հսկումն կը-  
նեն, որ է իտալացւոց յուառանք'ծոկ ըսած  
ջերմեռանդութիւնը, Պօլսեցւոց հնչմամբը  
յառանքուրա :

Քրիստոսի Տեառն մերոյ թաղման թափօ-  
րովը Կաչի տեղ սուրբ հաղորդութիւնը կը-  
քալցընեն ըստ լատինացւոց :

Պատկերներն առանց օծելու կդնեն եկե-  
ղեցւոյ մէջ, եւ այնպէս անոնց առջեւը մոմ  
կվառեն ու կաղօթեն .

Մատաղ ամենեւին չեն ըներ, լատին վար-

դապետաց խօսքէն մոլորած՝ որ իբր թէ այն  
հրէական զոհագործութիւն է:

Աղուհացից առաջին չորեքշաբթին՝ իրա-  
րու եւ ժողովրդեան գլուխը մախիր կցանեն  
եկեղեցւոյ մէջ՝ ըստ լատին արարողութեան:

Աւագ հինգշաբթի եւ աւագ ուրբաթ օրե-  
րուն ժամերգութեան ատենը՝ զանգակի տեղ  
փայտէ կոչնակ կղարնեն ըստ լատինացւոց:

Զատկի եւ Ծննդեան ճրագալոյցներուն  
խթում չեն ըներ:

Սովորական պահքը չորեքշաբթի եւ ուր-  
բաթ օրերը պահելու աեղը՝ ուրբաթ եւ շա-  
բաթ օրերը կպահեն:

Ընդհանրապէս ամէն պահք լատինացւոց  
սլէս եւ լատինացւոց հետ կպահեն. այսինքն  
աղուհացից մէջ մսեղէն կուտեն՝ ըստ իտա-  
լացւոց՝ պապին տնօրինմամբը. չորից եղա-  
նակաց վիճիլիաներ կպահեն. որ եւ իցէ  
պահքի օր ձուկ եւ հաւկիթ կուտեն անխափիր:

Յինանց ուրբաթ եւ շաբաթ օրերը պահք  
կպահեն ըստ լատինացւոց:

Աղուհացից մէջ լատինացւոց հետ քանի

մը սրբոց տօներ կիատարեն՝ աւուր պատշաճի ժամերգութիւնը փոխելով. այսինքն մարտի 21-ին կտօնեն Բենեդիկտոսի արքայի տօնը, մարտի 7-ին Թովմայի ազուինացւոյ տօնը, մարտի 19-ին Յովանի Աստուածածոր տօնը :

Անտոնի անապատականին տօնը լատինացւոց հետ կիատարեն յունուարի 17-ին անխախտ :

Մարկոսի աւետարանչին տօնը կիատարեն ապրիլի 25-ին անխախտ :

Դիւտի սուրբ Խաչին տօնը լատինացւոց հետ կտօնեն մայիսի 5-ին անխախտ. Հայոց շինած ու այժմ իրենց ձեռքը մնացած են կեղեցւոյն մէջ որ իւենետիկ :

Ամենայն սրբոց տօնը լատինացւոց հետ կտօնեն Նոյեմբերի 1-ին. Նոյնպէս եւ Համօրէն ննջեցելոց յիշատակը՝ նոյն ամսոյն երկրորդ օրը :

Յովհաննու իմաստասէր Հայրապետին օձնեցւոյ տօնը չեն կատարեր, նոյնպէս եւ ոչ Պարսամ ճգնաւորինը, եւ ոչ Դոհարինէ կուօին եւ Ծամինդոսի եւ Ռատիկոսի տօները :

Ժամադրքին ու շարականին շատ խօսքերը կփոխիսեն ըստ հաճոյս անձանց, մանաւանդ թէ ըստ տգիտական եւ անիրաւ սրահանջմանց պապին եւ փրոփականային։ Այս փոփոխութեանց ամէնն ալ յիշատակելը աւելորդ կհամարիմ. մէկ քանին միայն ըսեմ.

Ճնորհալւոյն «Առաւօտ լուսոյ» երգին մէջ կաւելցընեն՝ բոլորովին յանդէպս՝ եւ յՈրդոյ բառը, ըսելով, «Բղիսումն իշօրէ եւ յՈրդոյ, Բղիսեա իհոգւոյս» եւ այլն։

Եւ յՈրդոյ բառերը կաւելցընեն նաեւ այն ամենայն տեղերը՝ ուր որ Հոգւոյն սրբոյ ելումը կամ բղիսումը կյիշուի։

«Առոր Աստուած» երգը իդէմս Երրորդութեան կերգեն՝ ըստ Յունաց եւ ըստ Լատինացւոց, եւ ոչ իդէմս Քրիստոսի. ուստի եւ դուրս կձգեն այս խօսքերը, «Որ խաչեցար վասն մեր, որ յարեար իմեւելոց, որ ծնար եւ յայտնեցար վասն մեր» եւ այլն։ Եւ անոր ետեւէն ըսուելու մաղթանքը հարկաւ կփոխեն ու կըսեն, «Փրկեա զմեղ իսորձութենէ» եւ այլն։

«Եւ եւս միաբան վասն աշմարիս եւ սուրբ հա-

ւատոյ մերոյ զաէր աղաչեսցուք» ըսելու տեղը՝ կըսեն, «Եւ եւս եւ վասն միաբանութեան ճշմարիտ եւ սուրբ հաւատոյս մերոյ»:

Ծնորհալոյն շարադրած Արարչականին մէջ «Զանանց հանդիսալն պատրասեաց» խօսքը կիոխեն, եւ կըսեն, «Զանանց հանդիսալն պարգեւեաց»: — Նոյնպէս եւ Հաւատով խոսովանիմին մէջ «Յուսով բարեաց» ըսելու տեղը յուսով բարեաց կըսեն:

Շարականին, Մաշտոցին, Տօնացուցին մէջ նրբան որ ուրիշ փոփոխութիւններ կընեն՝ յիշելը շատ երկար է: Թերեւս աւելի հարկաւոր գիտելիք մըն է այս որ լատինացւոցմէ առնուած քանի մը տօներու օրեր՝ Մխիթարայ աբբայի շարադրած խեղճուկ անալի շարականները կերպեն: Աստուածածնայ քանի մը տօներուն ալ «Առաւոտ լուսոյ» երգին տեղը՝ նոյն Մխիթար վարդապետին շինած «Աղաչեմք զիեզ Աստուածածին» տաղը կերպեն:

Այնքան ծէսերու եւ ազգային արարողութեանց փոփոխութիւնները այսպէս համառոտիւ յիշատակելէն ետեւ՝ դարձեալ կըսեմ քեզ, եղբայր, թէ առ այժմ իմ խոսքս այս

փոփոխութեանց պարսաւելի կամ գովելի  
կամ անտարբեր լինելուն վրայ չէ ամենեւին.  
այն ուրիշ ինդիք է. հապա միայն այս կու-  
զեմ հասկըցընել թէ Մխիթարեանք ամենե-  
ւին իրաւունք չունին ըսելու թէ իրենք թէ-  
պէտեւ կաթոլիկ են (ընդհանուրական եկեղեցոյ  
սեր միաբան ինաւաս), ազգային ծէսերը ան-  
կարուստ եւ անխառն կպահեն: Եւ եթէ ի-  
րենք չեն պահեր, ինչպէս կհամարձակի Հ.  
Դեւոնդն ըսելու թէ լատին վարդապետաց  
եւ Մխիթարեան կրօնաւորաց շնորհիւը Հայք  
կրօնան (կրցան կուղէ ըսել) ջերմեռանդ պա-  
պական աւ լինելով՝ պահել իրենց ազգային  
ծէսերը կպահեն:

Ա. Այդքան եւ այդպիսի փոփոխութիւն-  
ներ ընելէն վերջը՝ արդեօք ինչ մոքով կը-  
պարծին Մխիթարեանք թէ իրենք ազգային  
ծէսերը կպահեն:

Վ. Երեք գլխաւոր գիտաւորութիւն ունին  
Մխիթարեանք այս սուտ տարծանքն ընելու  
ասեն: Մէկը այս՝ որ իբր թէ ցուցընեն ու-  
րիշ կաթոլիկ Հայոց՝ թէ իրենք նոցա սիս  
չեն, այսինքն Զահկեցւոց, Լեհացւոց, Խրի-  
մեցւոց, Պոլսեցւոց, Վրաստանցւոց, եւս եւ

Վեննացւոց եւ կիբանանցւոց պէս ազգային  
ծէսերը մէկդի դրած չեն, այլ թէ նոցա  
պէս սեր կաթոլիկ են եւ թէ ջերմեռանդ  
ազգասէր: — Երկրորդը այս՝ որ եւրոպական  
լուսաւորեալ ազգաց առջեւը պարծենան թէ  
իրենք այս ահագին քաջութիւնն ունեցեր  
են որ թէ սեր միաբան են ընդ Հռովմայ ե-  
կեղեցւոյն, եւ թէ ազգային արարողութիւն-  
ները անխառն կպահեն: — Եւ երրորդն ու  
գլխաւորը այս՝ որ Հայոց աչքը ներկեն այն  
իրենց սուտ պարծանքովը, եւ այնպէս հաւ-  
ացընեն թէ ահա մենք թէպէտեւ սեր միա-  
բան եմք Հռովմայ եկեղեցւոյն հետ, սակայն  
ազգային լիզուն, ծէսն ու օրէնքները անկո-  
րուստ եւ անխառն կպահեմք. ուստի դուք  
ալ մի վախնաք, եկէք կաթոլիկ եղէք մեզի  
պէս, եւ վտահ եղիք որ ձեր ազգութիւնը  
ամենեւին չէք կորսըներ. ոչ միայն ձեր լե-  
զուն կպահէք, այլ եւ ազգային ծէսերն ու  
օրէնքները: — Երազայնյս կարծիք: Ո՞ր հայը  
պապական դառնալէն ետեւ ազգային ծէսե-  
րըն ու ընդհանրապէս ազգային ոգին պա-  
հէլու հաստատուն յոյս մը կրնայ ունենալ  
երբ իրենք Մխիթարեանք չեն կրցած պահել:

Աշ. Եւ միթէ տակաւին եւս յոյս ունին  
Մխիթարեանք, Հայր սուրբ, որ զՀայերը  
կաթոլիկ ընեն:

Վ. Պէտք չէր որ ունենային այսուհետեւ  
այդ յոյսը. Եւ թերեւս իրօք ալ չունին.  
բայց իրենց բանին այնպէս ձեռք կուտայ  
որ պապին ու պապականաց առջեւը փրոփա-  
կանտային ջերմեռանդ պաշտօնեալք երեւան,  
Եւ այն կողմանէ վար չմնան վեննացիներէն  
ու փրոփականտայի աշակերտներէն, այլ պրն-  
գեն եւ հաստատեն թէ իրենց միաբանու-  
թեան բուն վախճանն ու նպատակը Հայերը  
կաթոլիկ դարձընել է, Եւ իրենք այս նպա-  
տակին հասնելու համար ամէն ջանք իդործ  
կդնեն: Զես տեսներ ինչ կըսէ Հ. Դեւոնդը  
նոյն յօդուածին մէջ. «Ճշմարտութիւն կրօնա-  
կան (որ է՝ նախընթաց խօսքերուն նայելով՝  
կարողիկութիւն, պապականութիւն), կրթութիւն  
բանական կամ ուսմունք, Եւ ոգի ազգային,  
այս ընկերութեան (Մխիթարեանց) նպատակն  
կունանաչուին, պատուին, պտղաբերեն»: Բայց այն  
բաւական չէ: Հ. Դեւոնդին նախանձայուղու-  
թիւնը այնչափ սաստիկ է որ կերպով մը նա-  
եւ կբարկանայ ու կնեղանայ մեր ազգին իւր

գաւանութեանը վրայ մինչեւ ցայժմ հաստատ կենալուն, եւ յամառութիւն (ինաս) կանուանէ զայն յանդգնաբար . «Կրօնական «միութիւնն եւ սինդութիւն դեռ կպահէ», «կըսէ», զիրենք (զՀայս) կարծր նիզակի մը պիս. «որ եթէ քիչ մալ ճօճուն ըլլար, աւելի «լու եւ փառօք կպահէր ցայսօր եւ ասկէ «ետեւ այլ : Գրեթէ նոյն ոգւով, նոյն քա «ջութեամբ, նոյն խորագիտութեամբ եւ «նոյն յամառութեամբ կանցընէ Հայաստան արաբական բռնութեան երկդարեան յեղա «նակին այլ» :

Աշ. Ներեցէք, Հայր սուրբ, մէկ չհասկըցած խօսքս ալ այդ է. արդեօք ինչ կհասկընայ «Կրօնական միութիւնը ճօճուն ըլլար» ըսելով :

Վ. Շիտակին ըսեմ, ես ալ լաւ չհասկըցայ այդ խօսքը. արդեօք այս ըսել կուղէ որ իբր թէ Հայոց հաւատքը պէտք էր լինէր եղիզն շարժուն իհողմնյ . . . Բայց ոչ. կերեւի թէ նըկուն ըլլար պիտի ըսէ, այսինքն Յունաց եւ Լատինացւոց բռնութեանը եւ անիրաւ պահանջմանցը առջեւ ճկուէր, ծուէր, խոնարհէր, եւ աղդովիմբ ոտքի տակ երթար, ինչ-

ոլէս որ գնացին Փոքր Ասիոյ Հայհռումները, Լեհաստանի Հայկաթովիկները եւ այլն։ Զայս կդիտեն պասին ու փրտվականտան, ասոր կփափին ամենայն կաթոլիկները, ասոր կաշխատին լատին եւ Հայ միսիոնարները, ասոր կաշխատին՝ ընդդէմ խղճի իւրեանց՝ եւ Մխիթարեանք, որոց ըերնէն կխօսի նաև Հ. Դեւոնդը երբ կըսէ. « Լատին վարդապետաց (այսինքն յիսուսեան կամ Ճիզուիթ « միսիոնարաց ) մուտքն իմեծն եւ իփոքրն Հայս, եւ միաբանողաց (այսինքն ոնիրոն անուանեալ լատին եւ Հայ դոմինիկեանց) կրօնական կարգք, նոր դար մը (կաթոլիկութեան) կըանան Հայոց եկեղեցւոյն, որոյ « արդասիքն (այսինքն պտուղն, որ են ազգատեաց կաթոլիկները) մնայ այնուհետեւ « (դժբաղդաբար) մինչեւ ցայժմ, թէ եւ ոչ « ռակաւ Հակառակութիւնք Ճագին այս պտագառաւալ »։ Այս խօսքն ըսողը անշուշտ չկրնար մոռնալ թէ այն Հակառակութեանց գոնէմէկ մասն ալ իրենք Մխիթարեանք Հաներ են, եւ մէկ մասն ալ իրենք քաշեր են, թէպէտեւ (ափսառ ) այնքան նօնուն են եւ ճկուն։

Աշ. Հապա ինչ ըսել կուղէ այն խօսքովը  
թէ «Հայր փոյթ չեն ըներ եւ յեկեղեցականս  
«միաբանիլ ընդ Յունաց. որով կմնան մին.  
«չեւ հիմա ինորանշան միայնութեան ընդ  
«մնացորդաց արեւելեան ազգաց ոմանց»:

Վ. Այդ խօսքը առաջիններէն ալ աւելի  
ծանր, է եւ շատ խորհուրդներ ունի, որոց  
բացարութիւնը ուրիշ ատենի թողումք՝ ե-  
թէ ունիս սոյնակէս երկայնմտութիւն եւ զո-  
վելի հետաքրքրութիւն:

Աշ. Շնորհակալ եմ, Հայր սուրբ. սիրով եւ  
փափաքանօք կոպասեմ լսել եւ ճշմարտու-  
թիւնը հասկընալ: Եւ եթէ ձեզ ծանրութիւն  
չհամարիք, կբաղձամ որ ուրիշ օր մի եւս  
այն ծէսերուն այլափոխութեան պատճառ-  
ներն ու պատմութիւնն ալ ինձ հասկըցընէք:

Վ. Շատ բարի:





ԹՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ Ամբողջական Վ. , Գալֆայեան . Երկրորդ .	
տպագրութիւն , սրբագրեալ իշեղինակէն եւ ճոխա-	
ցուցեալ . . . . .	4 25
1.0.ՄԱՐԹԻՆԵԱՅ ԴԱՇՆԱԿՔ . . . . .	2 50
ՀԱՐԱՆ ԿԵՆՑԱՆ.0ՊՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ , 16 դաս տպուած . իւ .	
բարձնչիւր դասատետրը . . . . .	— 6
ՀԵԳԱՐԱՆ Հայերէն լեզուի , պատկերազարդ , վեղեցիկ տը-	
պագրութիւն . . . . .	— 15
ՄԱՅՐԱԿԱՐԱՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ Պույլի գաղղիացւոյ .	
Տետրակ Ա — ՈՐԴԵԳՐՈՒԹԻՒՆ . . . . .	— 20
„ Բ — ԱՆԽՈՃԵՄ ՈՐԴԵՍԻԲՈՒԹԻՒՆ . . . . .	— 20
„ Գ — ՄԱՅՐԵՆԻ ԶԱՐ ՕՐԻՆԱԿԻՆ ՎԱՆԱԾԵՐԸ . . . . .	— 20
„ Դ — ԿՈՐՈՒԱՏ ՄԱՅՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ . . . . .	— 20
ՄԱՍԵԱՅ ԱՂԱԽՆԻ , 1857, 1860, 1861, 1862, եւ 1863 թուակա .	
Դաց , իւրաքանչիւրին գինն է . . . . .	6 —
ՄԹԵԹԱՐԵԱՅ Երազացոյս մէկ կարծեացը քննութիւն . .	— 45
ՅԱՆԳԱՐԱՆ կամ ԲԱՌԳԻՐՔ ՅԱՆԳԱՅ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒԻ .	4 50
ՅԱԽԵԼՈՒԱԾ իւլյերադարձ երից Վարդապետաց . . . . .	— 50
ՆԱԽԱԿՐԹԱՆՔ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ , յԵօթնեակս քառատուն .	— 60
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱՆԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ , պատկերա .	
դարդ , աշխարհաբառ , ընդարձակ . . . . .	3 —
ՍԱՂՄՈՍՔ ԴԱԽԹԻ , ըստ ընտիր գրչագրի . . . . .	— 65
ՎԱՐԴԵՆԻՔ . . . . .	— 75
ՎԱՐՔ ՔՐԵՍՏՈՍԻ , չորս Աւետարանչաց խօսքերովը , պատ-	
կերազարդ . . . . .	4 —
— ՆՈՅՆ , Հայերէն եւ Գաղղիարէն . . . . .	4 50
ՏԵԼԵՄԱՔ , Գաղղիարէն եւ Հայերէն . . . . .	1 —
— ՆՈՅՆ , Հայերէն , պատկերազարդ , ուկելիազմ . . . . .	4 —
ՔԱՂՈՒԱԾ Սահմանաց Խալիպեան Ռւառմնարանին . . . . .	— 25
ՕՐԱՅՈՅՅ 1860, 1861, 1862, 1863, եւ 1864 ամաց , տմէն մէկը . .	— 20



spec 104

